

ճառ է նոր գիւտերու և անմշակ երկիր-
 ներ մարդարնակ կ'ընէ, վաճառականու-
 թեան նոր դռներ կը բանայ, աշխատու-
 թեամբ՝ կարգ և յաջողութիւն կը բերէ:
 — Ոչ մէկ տեղ այնպէս եռանդ կայ աշ-
 խատութեան ինչպէս Անգլիա . միլիոնա-
 տէրը աշխատութեան լուծին տակ կը մեռ-
 նի . և երբ իրեն կտակը բացուի, մեծաւ
 մասամբ բարեգործական հաստատութեանց
 նուիրուած կը տեսնուի . որ ապացոյց մ'է
 թէ շահելու սէրը և մեծ գաղափարները
 կրնան իրարու միացուիլ:

Թրգմ. Հ. Վ. ԽԱՆՊԵՆԿԱՆ

ԳՐՈՑ ՓԻՒՏԻ ՄՈՍԻՆ

(Տես Շար. յէջ 46)

առ Ե. Ս. ԴՈՒՐԵԱՆ

12. — Այս խնդիրը վերջնականապէս
 պիտի լուծէ հայկական թարգմանութեանց
 քաղաքատկան բառագիտութիւնը . բայց յա-
 նախ կարելի է հանդիպիլ բառերու՝ որոնք
 սխալ թարգմանութիւն են՝ քառարանի մը
 միջոցաւ յտաջ եկած . առնունք օրինակ
 իմ՝ Ուղղափառ բառը . Δόξα կը նշանակէ
 թէ՛ Փառք և թէ՛ Կարծիք, բայց Ուրոգոքս
 բառի մէջ կը նշանակէ անտարակոյս Ուղ-
 ղաղաւան . բառարանի յօրինողը սակայն բա-
 ոին երկրորդական նշանակութիւնը (փառք)
 իբր առաջին զետեղած ըլլալով՝ յտաջ
 եկած է բովանդակ հայ գրականութեան
 մէջ՝ Ուղղափառ սխալ թարգմանութեան
 ընդհանրացումը:

13. — Այս իրողութեան ակն յայտնի
 ապացոյցը կը գտնենք Քուզանդայ մէջ . «Ա-
 մենայն ճշմարիտ ուղղափառնաւանդ վար-
 դապետը մերժեցան յիւրաքանչիւր ժողո-
 վըրդոց» (Քուզանդ Դ. 5):

Յայտնի է թէ ուղղափառնաւանդ ածական
 մը կարելի չէր գոյութիւն ունենալ, թէ-
 պէտ չայլազեանը նշանակած է այդ սխալ
 ձեւը . այլ խօսքն է ուղղափառ վարդապե-
 տաց վրայ: Բայց Քուզանդ որ որոգոքս
 բառի համապատասխանող բառը կ'ուզէ

յիշել՝ բառագրքին մէջ կը գտնէ նախ 1 .
 Ուղղափառ և 2 . Ուղղափառաւ . և տարտա-
 մելով իր ընտրութեան մէջ՝ Ուղղափառի
 վերջին վանկին վրայ կը նշանակէ նաեւ
 հաւատ:

Ներուի, Սրբազան Տէր, Ե. դարու յու-
 նահայ բառարանը անկարելիութիւն մը
 չհամարիլ, բայց նաեւ ո՛չ հսկայական
 գործ մը, այլ բնականաբար շատ նախնա-
 կան, ինչպէս ամէն առաջին փորձ . մեր
 նախնիք գոհ պէտք էին ըլլալ — ո՛չ եթէ
 ամբողջ հայ լեզուի բառամթերքը հաւա-
 քելով — այլ ունենալով այնչափ բառ և
 գրութեան եղանակի այնքան դիւրութիւն,
 ինչ որ ունէին յունարէնի մէջ . ինքնա-
 արտայայտութեան այս չափն ալ բաւա-
 կան էր իրենց համար, որովհետեւ յունա-
 կան միտքը արդէն իսկ շատ ընդարձակ
 էր և ճոխ՝ Ե. դարու հայկական մտածու-
 թիւնն ալ իր մէջ շրջանակելու համար:
 Բառարանի բազմաթիւ օրինակներ ունենա-
 լու հարկը, ինչպէս նաեւ ասորահայ բա-
 ռարան մ'ալ ունենալու կարեւորութիւնը,
 (յունահայ բառարանը ամէն հանգոյցի
 լուծումն և մեկնակէտը եղած է հայ գրակա-
 նութեան, և յունահայ բառարանէն յետոյ
 դիւրին էր նոյնը ասորահայ բառարանի
 վերածել, շնորհիւ յոյն — ասորի բառա-
 րանաց), այս բոլոր հետեւութիւնները ըստ
 ինքեան չեն դժուարացնէր խնդիրը, այլ
 միայն կ'ամբողջացնէն հայ գրականու-
 թեան սկզբնաւորման պատմութիւնը, ա-
 դառ մնացած՝ որովհետեւ մեր պատմիչները
 նպատակին կը դիմեն ուղղակի ճանապար-
 հի մասին քիչ տեղեկութիւն տալով, և
 համարելով՝ թէ արդիւնքը ներկայացնելը
 բաւական է ենթադրել տալու համար նաեւ
 գործածուած միջոցները:

Գրած էինք թէ Պարթեւերէնի մէջ ձայ-
 նաւորները չէին գրուիր . վրիպակ մ'է այս .
 «Միայն սկիզբի ձայնաւորը կը գրուէր,
 միւսները՝ մանաւանդ կարճերն՝ երբէք չէին
 գրուեր, ինչպէս մեր ք տառը»¹ . — Կո-
 րեան զանազանութիւնները «վարճն և
 զերկայնն» ենթադրել չեն տար, թէ հոն
 ուր մենք այժմ ք կը գնենք՝ հին ատեն ք

ՊԱՐՈՆ ԲԱՆԸ՝


չէր միշտ, այլ զանազան ձայնաւորներ, աւ
մէնքն ալ կարձ, որ լեզուաբանական ըն-
թացքով՝ և ընթիւրցման դժուարութեանց
պատճառաւ՝ այժմ վերածուած ըլլան ըի,
որ նասարակաց վախճանն է մեր ձայնա-
ւորներու լեզուաբանական կենսընէն։ Այս
մեկնութեամբ կը նոյնանան Հայկական և
պարթեալական գրութեան եղանակները։

Ի վերջոյ յիշենք որ յանուանէ յիշա-
տակեալ առաջին հայ բառարանն է Ռոտա-
կէսի բառարկիրը։ Յովհան Երզնկացի իր
Քերականութեան մէջ յաճախ կ'ըսէ -
« յիստակիսի բառգրոցն քաղեալ »։ Աս-
կեփորիկներու և այլ ձեռագրաց մէջ կը
զանուոյն նաեւ բառարանական հատուած-
ներ, և այս ամէնը հաւանական կ'ընէ թէ
Ե. դարուն՝ ուր քերականական աշխատու-
թիւններ ալ եղան և ուր բուսաբանական
և գիտական բառերու միաձուլութիւն մը
կը տեսնենք՝ գոյութիւն ունեցած է բա-
ռարան մը։

Խորին յարգանաց հաւատածք և սրտա-
գին ողջունիւ

Հ. Կ. Տ. ՍԱՀԱԿՅԱՆ

1. Հ. Ն. Արքիպեան «Ռուզնիցի Մամիկոնեաննե-
րը» էջ 150. — Նոյնը պարթեւ գրականութեան մուտքի
մասին կ'ընդունի տարբեր ժամանակաշրջաններուն մը, հա-
մարեւոյթ թէ՛ ո՛չ Մեծարարս՝ այլ Պարթեւաց աշխարհա-
կալութեան ժամանակ՝ արդէն մուտ գտած ըլլալ ան.
«Վարդաշահի ռուսաբանութեան մեծ աանդութիւնը
թերեւս ասոր մէջ ունենայ իր հիմք»։ Կը մայր միայն ու-
րոշիլ թէ ո՞վ է այս Վարդաշահը, Տերիթը, թէ Ննազոյն
հայ-արշակունի մը։



Ա.Ո.Ա.Ք.Ե.Լ. Ս.Ի.Ի.Ն.Ե.Յ.Ի

Ա.Դ.Ա.Մ.Գ.Ի.Բ.Բ.

Հ.ՐԱՏԱՐԱԿՆԵՑ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ

Հ. ՄԿՐՏԵԹԵ ՊՈՏՈՒՐԵԱՆ

ՎԵՆԵՏԻԿ 1907

զին ֆր. 1,50 էջ ԺՁ + 332



Իւր ամենէն նշանաւոր յատկութիւններն էին
խոր արհամարհանք մը դէպ ի բազի արուեստը,
և մեծ սէր մը դէպ ի կարթով ձկնորսութիւնը.
այս վերջին սերը մասամբ յառաջ կու գար ար-
ուշին արհամարհանքէն, վասն զի ինքն արդէն
կ'ըսէր թէ յաճախ որսալու կ'երթար պարզապէս
ուրիշն քով շունը սպասելու ձանձրութենէն աւ-
զատ մնալու համար։

Զինքը ճանչցած ժամանակ այլ եւս երիտա-
տարդ չէր, բայց երիտասարդ եղած ժամանակ
ալ իւր հին բարեկամները կ'ըսէին թէ խօսելու
դժգեմակ էր, ինչպէս ազան մը ծախսելու։ Աշ-
եթէ ի բնէ լուստէր էր, բարեկամներու խօսակ-
ցութեան կը մասնակցէր, բայց քանի մը վան-
կերով կ'ակնարկէր իւր մտածումը անձեւ եղաւ-
նակաւ մը, մնացածը կը ծամէր անյօղ ձայնե-
րով և զլիւր շարժումով մը և ձեռքի թոյլ ակն-
արկով մը ունկնդիրը կը հրաւիրէր իրեն տեղ
կատարելու ձանձրանալի աշխատանքը՝ ամբող-
ջացնելու բացատրութիւնը այն զազափարին զոր
ինքը ուրուսագծած էր։ «Ի՛նչպէս կ'ըստի՞» ով մը
կ'ազատէր ըսելիքը զուրցելու փորձանքէն. աւ-
մէն պարտութիւն կէս կը թողար՝ « վերջաւ-
պէս, կը հասկընաս արդէն» խօսքերով. և «բան»
բառով հազարէն նուազ պարբերութիւն չէր կազ-
մեր։ Ատոր համար իւր անունը «բան» գրեր
էին. — «Գիտես», այս աստու բանը տեսալ...
Կ'ըսէ թէ այն բանին համար... Դու գիտես...
ոչ ինչ. միայն թէ... բայց և ոչ այն դիպուտաւ
ծին մէջ յորում... ըսելիքս հասկըցար — »։ Իւ-
րեն խօսակցութեան տիպար ձեւը այս էր։ —
«Իտե՛ գիտես... բանը» — կ'ըսէր հիւանդ բա-
րեկամի մը վրայօք՝ և հոգ ալ չէր ընէր ըսելու
թէ մտած է։ Միայն ձեռով մը կ'իմացնէր թէ
զացեր է։ Ինքն էր որ իւր բարեկամներուն ի-
մացուց նոր Պապին, զարտինալ փէշիին անու-
նը. «Ընտրուած է՛ ըսաւ. — «Զո՞վ ընտրեցին»։ —
«Բանը» պատասխանեց. և երկրորդ հարցմանը
միայն անունը տուաւ։

Կէս մը արուեստակութիւն էր, որովհետեւ
կ'ըստի թէ երկրորդ կայսերութեան ազնուական
Ֆրանսացիներն ալ այնպէս կընէին. բայց մեծ
ծուլութիւն մ'էր միայն, որ այնչափ յառաջ
զացած էր՝ որ ուրիշներու խօսելէն ալ կը
ձանձրանար. նքր բարեկամի մը մտիկ ընէր, որ
վիճելով իր զաղափարը կը բացատրէր երկայն
մէջէմէջ հիսուած պարբերութեամբ մը՝ անոր կը
նայէր հեզանական կերպով, իբրեւ թէ անօգուտ
աշխատութիւն մը կրէր, ինչպէս որ մէկը պի-
տի նայէր խղճալով երբ մէկը ծանր պայուսակ մը

1. Տէ Ամբիիտի այս գրութիւնը՝ անուած իր Idiomata
Gentile գրքէն՝ կը խօսի այն անձերու վրայ՝ որ բառ
մը մտցած ժամանակ շարունակ «բանը... բանը...»
կը կրկնեն. այս արամիտ զրուածքը օգտակար կերպ ըլ-
լաւ շատերու, գրասանք մ'ըլլալէն զատ։